

Աւարայրի ամպերը.

Յողեցէք, ամպեր, սուրբ ցող կենդանի,
Ոսկերայ վերայ՝ վնճ Աւարայրի^(*).

Յողեցէք, ծլնն, ճաղկին, գալարին,
Սանրամաղ փոշիք անմահ քաջերին :

Ով գուք մոյգ ամպեր, քաջաց արիւնից
Գոլորշեացած Աւարայր դաշտից .

Յողեցէք վերէն սուրբ ցող շահեկան ,
Քաջ երակներով խաղայ ցող արեան :

Ով ամպեր, ամպեր, կաթիլք արտասուաց,
Ըրեան հետ զանգուած՝ ծիածան դարձած .

Յողեցէք անձրեւ, շէլի շունչ գարնան ,
Խլրտին շարժին՝ զոհեր հաշտութեան :

Այս ամպեր, ամպեր, արեան կաթիլներ ;
Քամին տանում է՝ քաջաց փոշիներ .

Յողեցէք, զանգուին, իրար միանան ,
Օգորանան կանգնին՝ քամուն դէմ կենան :

Յողեցէք ամպեր, գարնան գուշակներ ,
Նոր գարուն տեսնեն շայտ սերունդներ .

Շին հոգի նոր կեանք իրար միանան ,
Շին հարք նոր սերունդք՝ իրար բարեւ տան :

Աւ ես այն գարնան գուշակ ծիծեռնակ ,
Օ՞ով ցամաք անցնիմ, աշխարհ բովանդակ :

Օրլւլլում կանչեմ շայերին գտնեմ,
Օ՞իլ ծիլ վարդերու գարուն աւետեմ :

Ասեմ յանկարծուստ քամի վեր կացաւ ,
Քաջաց փոշիներն ցրուել անխնամ .

Բայց սաստիկ քամուց ամպըն մղեցաւ .
Կայծակ որոտաց՝ արիւն ցողեցաւ :

Յողեցաւ արիւն, իջաւ նոր հոգի ,
Ջրուած փոշիներն եղեն կենդանի .

Տօն կենդանութեան ածնեց շայտտան ,
Կենդան եմ, ասաց, այժմ եւ յաւիտեան :

* * *

(*) Աւարայրը այն գաշան է, ուր նուհատակեցան Ս. Վարգանանք :